

ՎՐԹԱՆԷՍ ՄԻՆԿԵՑԻՈՅ ՏԱՂԵՐԸ

(ՀՐԱՄԱՆ-ՔՐԵԱԿ)

5.

ՏԱԴ ԱԶԴԻՒ ԵՒ ԳԵՂԱՑԻԿ ԵՒ ԹԱՐՄԱՐ

Այբէն մինչեւ ի քեզ քեզ գոհաթիւն, Տէր,
Բարեց քոց գոհանամք, յաւետենից Տէր,
Գովեալ փառաւորեալ Երրորդութիւն, Տէր,
Դու ես երեք անձամբ եւ մի բնութիւն, Տէր,
Երկրէս մինչեւ յերկինս քեզ գոհանամ, Տէր,
Զի գու ես ստեղծեր եւ արարեր, Տէր,
Ելցը բարութեանց գոյացուցիչ, Տէր,
Ըսդհանուր աշխարհաց գու ապաւէն, Տէր,
Թադաւոր եւ իշխան Յիսուս Քրիստոս, Տէր,
Ժառանգ գու զիս արա արքայութեանդ, Տէր,
Իմաստուն զիս արա սիրել ըզքեղ, Տէր,
Լուսաւորեամ մրտօք զքեղ տեսանել, Տէր,
Խոստովանիմ ըզքեղ եւ հաւատամ, Տէր,
Ճարաւ եմ ես ջրոյդ, զիս զովացն, Տէր,
Կենդանարար Քրիստոս կեցն հոգւով, Տէր,
Հոգւովս եմ ես հիւանդ, զիս բժշկեա, Տէր,
Զայնիւս հառաջանօք քեզ պաղատիմ, Տէր,
Ղամբար հոգւոյս լառեա անշնչելի, Տէր,
Ճանապարհիդ կենաց հետեւեցն, Տէր,
Մաքրեա զիս ի մեղաց եւ սուրբ արա, Տէր,
Յամենայն ժամ զիս պատրաստ արթուն պահեա,
Տէր,
Նըստել եւ ի յառնել ըզքեղ աւրհնեմք,
Տէր,
Ենորհօքդ աստուածային զիս լիացն, Տէր,
Որ միշտ եւ հանապաղ ըզքեղ աւրհնեմք,
Տէր,
Զունիմ ես բարի գործ որ պարծենամ, Տէր,
Պարծանք ըզքեղ ունիմ Յիսուս Քրիստոս,
Տէր,
Զնջեա զգիրըն կենաց զոր զըրեցի, Տէր,
Ռաս է քո պարգեղ արժանացն, Տէր,
Սիրտըս յօժարեցն ըզքեղ սիրել, Տէր,
Վերստին հաստատեամ եւ մաքրացն, Տէր,
Տեսոյդ աստուածային արժանացն, Տէր,
Բամեալքո գալստեանդ զիս նորոգեա, Տէր,
Յնձամ ուրախանամ երբ զքեղ յիշեմ, Տէր,
Իիւանդ հոգիս քենով առողջացն, Տէր,
Փառք քեզ Հայր եւ Որտի եւ սուրբ Հոգի,
Տէր,
Քեզ վայելէ պատիւ իշխանութիւն, Տէր,
Մեղաւոր Վրդանէն ի քէն խնդրէ, Տէր,
Մի թողուր ի ձեռաց եւ մի մերժեր, Տէր,
Յիշեա եւ այց արա քո գալստեանդ, Տէր,
Անմահ արքայութեանդ արժանացն, Տէր:

ԶԵՐ-ՔՐԵՎ թ. 3 Տաղարան Շ. Վ. Սահակեանի,
էջ 185—187:

8 Ընթանուր: — 10 արքասութեան: — 14 Ջրա-
րոյտ: — 15 հոգով: — 16 հոգովս: — 18 հոգոյս: —
19 Ճանապարհիս: — 23 Ենորհօքդ աստուածային: —
28 պարգեւա: — 31 աստուածային: — 40 արքասու-
թեան:

6.

Ի ՎՐԹԱՆԷՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՍԱՅԵԱԼ ԲԱՆՔՍ և ԱՅ

Ուն միօւատուն ունէր Քարտպալիր՝ Մելքիծ արարածոց
ուկիալատ եւ զեղեցիկ, ոչ զիտեր զիր եւ ոչ կարդալ,
եւ ոչ տայր մարդոյ կարդալ որ ուսնէին:

Մէկ մարդ մի ճըրագ վառեր
Բարձր ի տեղ դրեր.
Մէկ մի խիստ յիմար եղեր,
Ըզքըրագն ի վայր է առեր,
5 Տարեր սունտուկն է դըրեր,
Ըզնորին լոյսն էր արգիլեր:
Վայ այն մարդուն հոգւոյն,
Որ ըզըյսն առեալ թագուցեր:
Մէկ մի ծովուն տակն իջեր,
10 Ի ծովէն մարդարիտ հաներ,
Կուրաց լոյս է տուեր,
Բազում ցաւքն էր փարատեր.
Մարդ մ' այլ հակառակ եղեր,
Զմարդարիտն առեալ թագուցեր:
Վայ այն մարդուն հոգւոյն,
15 Որ զմարդարիտն է թագուցեր:
Մէկ մի Աստուծոյ համար
Լեռնէն աղքիւր է բերեր.
Մէկ մի շարութիւն արեր,
Գընացեր աղքիւրն արգիլեր,
Շատոնը ծարաւած թողեր,
Շարաւուն բազումքն են մեռեր:
Վայ այն մարդուն հոգւոյն եւ զըլիսցն,
Որ արեան պարտաւոր է եղեր:
Մէկ մի քաղաքի միջի
Գեղեցիկ ջըրհոր մ' էր շներ,
Եւ այն պաղ անուշ ջըրէն
Մարդիկ էր զովացուցեր:
Մարդ մի հակառակ եղեր,
20 Զըրհորին բերանն էր խըփեր.
Զմարդիկ ծարաւած թողեր,
Քաղաքին աւեր կամեցեր.
Զինչ մարդ որ ծարաւ մեռեր,
Արեան տէր իւր փակողն եղեր:
Հաղար վայ անոր հոգւոյն,
25 Որ ըզջուրն տարեալ թագուցեր:
Մէկ մի իւր հոգւոյն համար
Գեղեցիկ դըրախտ էր տընկեր,
Եւ այն դըրախտի բոլորն
30 Աննըման պարիսպ հաստատեր,
Եւ զգուսըն ամուր փակեր,
Զբանալքն ի գուռն էր կախեր,
Եւ այն բանալցն վերայ
Զբանալցն ճարակն ուսուցեր:
40 Ով որ այն դըրախտ անցեր,
Զբանալց գիրըն կարդացեր,
Ըզդուռըն շուտով բացեր:
Մէկ մի իւր հոգւոյն համար
Գեղեցիկ դըրախտ էր տընկեր,
Եւ այն դըրախտի բոլորն
45 Աննըման պարիսպ հաստատեր,
Եւ զգուսըն ամուր փակեր,
Զբանալքն ի գուռն էր կախեր,
Եւ այն բանալցն վերայ
Զբանալցն ճարակն ուսուցեր:
Ով որ այն դըրախտ անցեր,
Զբանալց գիրըն կարդացեր,
Ըզդուռըն շուտով բացեր:

ՀՐԱՄԱՆ-ՔՐԵՎ Մասեաց Աղաւանի 1863,
էջ 264—265:
16 Վայ ար... է: — 41 ըզդուռն: — 47 բայ ուեր:

Ի դրախտին միջին շուրջ եկեր,
Առեր ի պըտղյն կերեր,
Այն պըտղովն էր անմահացեր,
Տարեալ նա բազմաց բաշխեր,
Ով կերեր է ըզնա՝ անմահացեր.
Ելեր ողորմիս առեր
Զայն դրախտին տընկողն էր օրհներ:
Օրհնեալ եղիցի այն մարդն
Որ դրալիքըն չէր թագուցեր:

Մէկ մի հակառակ եղեր,
Զայն մարդոյն վարձքըն խափաներ.
Զբալիքըն առեալ պահեր.
Ու ինքն ոչ այլ ոք շահեր:
Ով ոք այն դըռնովն անցեր
Զբանալեաց պահողն անիծեր.
Աստուած անիծեր զայն մարդն
Որ դրալիքըն ի տունն է պահեր:

Մէկ մարդ մի պաղա շիներ,
Զանազան ծաղկամբ զարդարեր.
Ով ոք որ պարտան մըտեր,
Նա ծաղկանց հոտոյն էր արբեր:
Մէկ մի հակառակ եղեր,
Զպաղչային դուռն ամրացուցեր,
Զինքն անուշ հոտոյն զըրկեր,
Եւ զայլ ոք եւս էր նա զըրկեր:

Մէկ մարդ մի լեռն էր ելեր,
Լեռներէն ծաղիկ ժողովեր,
Առեալ ի մէկ տեղ բերեր,
Զանազան ցաւոց դեղ շիներ,
Տարեալ խանութ մի զըրեր,
Հարիմի է ապլապըրեր,
Թէ ով ոք գայ գեղ ուզէ
Մի իւնայեր տուր.
Մարդ մի վատութիւն արեր
Ըզդեղանքն ամանովն էր առեր
Տարեալ ի տունն իւր պահեր,
Զիւանդաց մահն է կամեցեր:
Մէկ ճարտար բժիշկ մ'եկեր,
Զգեղերուն առնողն իմացեր,
Զգեղըանքն ի նմանէ առեր,
Աստուած համար էր բաշխեր.
Աստուած հանց շնորհք է տուեր
Որ գեղանքըն չէր պակասեր,
Ով որ այն գեղէն առեր,
Է առողջացեր:

Մէկ մեծ թագաւոր մ'եղեր,
Որ նըման նմա չէր եղեր.
Քաղաք մի արձակ շիներ,
Զայն քաղաքըն մարդով լըցեր.
Մէկ մեծ շար վիշապ մ'եղեր,
Անդընդոց իվեր է ելեր,
Քաղաքն ամէն շուրջ եկեր
Եւ զմարդիկն վիրաւորեր.
Զոմանն ի հիւանդ ձեղեր,
Զոմանն մահուամբ սատակեր.

Քաղաքն յիրար դիպեր,
Այն բանին ճարակ չեր գըտեր:
Մէկ մի քաղաքէն ելեր
Զհայրենիքն ամէն բաց թողեր,
Մերկիկ եւ բոկիկ եղեր
Գրնացեր լեռներըն ելեր:
Մէկ բարձր լեառ. մի գըտեր,
Որ երկնից էր հաւասարեր,
Այնչափ աշխատանք տարեր
Որ լեռան գըլուխն է ելեր.
Ի հոն շատ տարիք կացեր,
Արտասուզք զԱստուած աղաչեր.
Այնչափ աղաչանք արեր
Որ զԱստուած մօտըն է բերեր.
Աստուած ի նըմա հարցեր
Թէնչ բանի խընդիրք ես եկեր.
Նա էր պատասխանի տուեր
Թէ քաղաքին համար եմ եկեր.
Վիշապ մ'անդընդոց ելեր,
Քաղաքին շատ վընաս արեր.
Զոմանն է վերաւորեր,
Զոմանն մահուամբ սատակեր.
Քաղաքն է տարակուսեր,
Անձարակ ի վայր մնացեր.
Ելեր ի քեղ եմ եկեր,
Անձարակին ճարակ գու եղեր:
Աստուած նորա ողորմեր,
Եւ զերնդիրքըն շուտով տուեր:

Վայ այն մարդուն հոգւոյն
Որ զգեղն առեալ թագուցեր:

Եկեր ի քաղաքն իջեր,
Եւ մարդոցն ամէն քարոզեր.
Ով որ քարոզին լըսեր,
Ի ցաւէն շուտով ազատեր.
Ոմանք որ չէին լըսեր,
Քարոզին մակի չէր արեր,
Նորա են հիւանդ ընկեր,
140 Զարաչար մահուամբ սատակեր:
Աստէնս ով արիացեր,
Աշապին դըռուխն է կոխեր,
Անդէն պարզերս եղեր,
Երկնից կամարն է ելեր.

Այն մարդն որ քարոզ տըւեր,
Յեղ ու ցեղ գեղըանք էր գտեր,
Գրերեր մէկ մեծ գիրք կապեր,
Հոգւոյն յիշատակ թողեր:
Ինչ մարդ աշակերտ եղեր,
145 Այն զըրոց բանէն սովորեր.
Մէկ հոգի աստուածասէր
Այն զըրոցն մէկ գիրք մի գրեր,
Առեալ իմաստնոց արւեր,
Գիտունաց ձեռօք է ապրեր:
150 Վայ այն մարդուն հոգւոյն
Որ զայն գիրքն առեալ թագուցեր:

118 թէ: — 121 մի: — 127 ե. եմ ի ք. եկեր
եմ: — 130 տուեր:

58 խափանէր: — 59 բզբալիքն. պահեր: —

60 շահեր:

Փոքր ինչ ժամանակ անցեր,
Մէկ անգէտ մարդոյ ձեռք անկեր,
Տարեալ ի պահեստ դըրեր:
160 Զաշխարհի լոյսըն թագուցեր:
Ետոյ մէկ գիտուն մ'եկեր
Զայն դըրբին համբաւն է առեր,
Առեալ եւ քարող տըւեր,
Հատ մարդոյ օգուտ է եղեր:
165 Այն մարդըն անգիտացեր,
Գլուացեր շատ մարդ ժողովեր,
Եկեր եւ տաւի արեր
Թէ մեր գիրքն ընդէր ես առեր.
Նոցա շատ խրատ տըւեր,
170 Թէ պարտ չէ զայդ բգիրըբդ պահէլ.
Վայ այն մարդուն հոգւոյն
Որ ըզդիրքն առեալ է պահէր:
Ով որ գիրք փակած պահէ,
Կոր հոգւոյն կորուստ կամեցեր:
175 Նոքա են հակառակեր
Թէ զայդ գիրքըդ քեզ չենք թողեր,
Պիտի որ մեր ձեռքը տաս
Մեղ վազոց հետէ մընացեր.
Գեռ չեմք մարդոյ ցրցացեր,
180 Ու այլոց ձեռքը եմք մըտեր:
Դարձեալ պատասխան տըւեր,
Թէ բգիրըն ձեղնէ չեմ խըլեր.
Քիչ մի թող ինձ մօտ կենայ,
Հատ բաներ է ինձ պէտք եղեր.
185 Որչափ իմ մօտըս կենայ,
Զեր հոգւոյն շատ շահ լինենայ,
Ապա թէ առնուք պահէք,
Զեր հոգին խաւար տի մրնայ:
Ասեն. Թող մեզ մօտ կենայ,
190 Այլի տանք քանի պիտենայ.
Ով չէ կարդայ գիր, պահէ,
Կոր հոգին կապած լինայ:
Զայդ բաներն որ գու ասիր,
Ժիր կացիր որ քեզ չէ լինայ.
195 Ժողովեցիր գիրք բազում,
Գործք տնցու զբաներն որ ի նմա:
Գինու քընու մի տար զքեզ,
Աշխարհիս սիրուն պահէ զքեզ,
Խօնարհ հընազանդ եւ հեզ,
200 Որ անգէն լինիս պարզերես:

ՀՐԱ. Հ. Ա. ԱԿԻՆՆԵԱՆ



180 ձեռք:

Խամարդական վերեւոյ ուղ 173—200: ՕՐԸՆԻ
Խ թրէնութ ուղընը որ գրին՝ Մարտիրոս Հակոբյան
Խ թ 4—4 հարութու (ութ իր գու իրաւուց, ութ,
եջ 266—268).

Փառք անեղին աստուածութեան
Որ անսկիրըն եւ անվանան,
Էր միշտ եւ է առանց թուական.
Չունի ապառումըն կատարման,
Զրգեաց զերկինս որպէս խորան,

ՊԱՏՄԱԿԱՆ

ՀԱՅ ԱԶԳԻ

ԵՒ ՅԱՏԿԱՊԷՍ ԿԱՐՆՈՅ

ՏԵՐԵԳԻ ՈՒԹԻՒՆԻ

ԳԵՐԱՄ. ՎԱՏԵՐԱԳՐԵՐԵՐՈՒ ՀԱՄԵՐԱՏ

(Շաբաթ-կուտակ-կապուտ)

ԶԵԼ/ՁՈՒՆ Եւ Դասալիք ներ:

Տ 13. Փընտընազի դէպրը: — Գլնտըճազի
խակիրն աւելի կը լուսաւորեն ուրիշ յիշատակա-
րաններ: Գերմանացի ուղեւոր մը՝ որուն հետա-
քըրական ուղեգիր-տեղեկութիւնը քիչ մ'եաքը
առիթ կ'ունենանք տեսնելու, իւր գրութեան
(28 Յուլիս, 20 Օդ. 1915 տեսածներուն) սկիզբ-
ներն իսկ կը գրէ. “Օգսատոս նին Մարաշի քով
Գրնտըճազ (Fundaschak) իբր 3000 բնակչով
զիւլս հիմնայատակ ուժուկոծուեցաւ: Բնակիչ-
ները, գրելու ամեն ու լորեպաներ, վերջին 3 ա-
միսներուն մէջ յանու ուրիշութ էն Հայերն երբ-
ուն անդին ուղարկեած գիր-տրել: Իւենց ուղով
նշարած էն աւելաներն երբուրոյ, մէջ եւ ուեսծ
նե ինցեւ կունու ու աղջունու իւ կանունեին
ու բուհաբարունեն: Ի՞նչ զարմանք ուրիշն
թէ Գրնտըճազցին ընտրեց այն ինչ որ Առե-
տացւոյն համար կ'ըսուի, այսինքն՝ “որոշեց ըմբու-
տանալ եւ աւելի մեռնէլ ու հարդար ուն
նե Զեյնունի, Հանոյ եւ Տեսլենէլի ժողովրդան
վիճակին ենթարկելու (Բրայս, էջ 522): Հսու ալ
կ'արժէ ուրեմն այն՝ դր Ուկուկը հիւպատու-
Սու Կախոյ համար շեշտած էր, թէ՛ վերահաս տա-
րագրութեան արհաւիրը մղած էր պաշտպանու-
թիւն փորձելու անապատի զարհուրելի մահէն
նախընտրելով անմիջականը (Հմեն. Տ 7): Քոյս
Ուհնէրի գրածը կը ցուցընէ միայն թէ թուրք
ամբաստանութիւնը որչափ գիւրաւ մուտք կը
գտնէին նաեւ այս բարեացակամ շըջանակաց մէջ:
Միայն իսկ ԶԵԼ/ՁՈՒՆի օրինակը բաւական էր առ-
ույս: Օտար (ամերիկեան) ականատես մը, որ եր-
կար՝ բայց շատ գեղեցիկ յիշատակարան մը գրած
է և Յուլիս թուականաւ, կը նկարագրէ թէ ԶԵԼ/
ՁՈՒՆի այս միջոցին լիսվին պարաւած էր, մակեդո-
նացի մահմետականներով լեցուած, որոնք գրաւած
էին ամէն բան, եւ հայ քաջերու հետքն իսկ ջնջե-
լու համար նոյն իսկ անունը փոխած էին և Ենիփ
Շէհիրը: Կիլիկիոյ աւ մեծագոյն մասը մաքրուած,

Եւ հաստատեց առանց հիմնան.

Եւ լուսաւորքըն բազմազան

Առանց ուրուք միշտ ընթանան.

Զհրեշտակս յերկինը փառաբան,

Զմարդկիկ յերկինս գործական:

Պատճառ լինի աստ շնութեան

Մինչեւ մահմետար ի հող գառնան: